Մանգուամի էֆքեար տեղեակ 300 նիւսխէ վերիլիպ, ուղեվի զբ.ուելթի, Իմթան. պոլ իչին կէչեր ագձէ 250, վէ ալթը շալուզ 125 ղրշ. վէ թաշրալար իչին քօթա փարա. ոբ տախի իչինաէ ալարագ, տեղեվի դբյմելթի սաղ ագձէ 250, վէ ալթը ալեզեզ տախի 125 ղրշ. օլաճագ տբբ։
Վէ պէհերնիւ խէսի 40 ոբ փարաէա սաթելաճագ տբբ։

Պատգամաւոր Էֆքեար

ՄԻԻՆԱՏԻԻ

ՈՒՄՈՒՐԸ ԲՕԼԻԹԻԳԸՅՑԷ ՎԷ ՄԷՎԱՏՏԸ ՍԱՅԻՐԷ

Իլանաթը պէհեղ սաթրը իչին, պիրինճի սէֆիասա 3, իքինճի սէֆիասա 2, վէ իւչինճի վէ սոնրը սէֆիասա 1 էր ղրշ. ալնաճագ տբբ։
Սէքիզ վէ սոնրէ, Պէյ-օղլունա Յօղուս-եօլաս 467 նիւմէրօլու խանէսէ ԼԵՎԱՆԹ ՀԷՐԱԼՏ թաղխանէսինէ, Կարապէտ Յ. Փանոսեան իսմինէ կէօնտէրիլէճէք տբբ։

ՏԻՕՐՏԻՆՃԻԻ ՄԷՆԷ ՀՐԱԶ ՄՈՒՀԱՐՐԷՄ ՀԸ 1869 ԱՊՐԻԼ 18 ՃԻՄԱ ՍԱՂԱՀ ԱԼԱՖՐԱՆԿԱ ԱՊՐԻԼ 30 ՆԻՄԷՐՕ 903

ԻՍԹԱՆՊՈԼ ԱՊՐԻԼ 18.

ԽԱՐԻՃԻՑԵԷ

ՇԱՐԳ ՄԷՍԷԼԷՍԻՆԻՆ ՀԱԼԼԻ ՄԱՎԻ ՔԻԹԱՊՏԱՆ ԽԻԼԱՍԱ

Մանրամասնութիւն 900 էնտէ-նէսխէսինդէ պաքեյէ։

Նամէսի մէզբիւրուն սօնունտա պուլունան թէհլոխտ, հարֆ պէ հարֆ զէքր իտիլմէյէ չալէան տբբ։

«Ֆիմա պատ, զամիրիմիզէն պօրճու օլան պէօյլէ պիր խրտմէթի ճէլիլէտէն սոյա ֆարիզ կէլմէյիպ, անճագ «մուամէլաթընին նէթիճէլէրի մուվաճէհէսինտէ Պապը-ալեյի եալընըզ պրոպագընդ» քէնտիլէրիմիզէն մէսուլիյէթտէն սալամ օլմամբզը ատբ խաթըր իստէրիզ։ Տէվլէթի Օսմանիյէ թէճվիզ իյլէտիյի վէ սապիթ գաէմ տուրտուզու ուսուլլէ, Խրիսթիանտէ տէվլէթլէրինին մուավէնէթինէ միւնթազբը օլամագ։ Պու ճիւմլէ իլէ, պապինէթ օյարընն, տէվլէթի միւ շարիլէյհաբը թէնվիր իթմէյէ ճահաը պօշա կիթմէսի, ենլարա պիր վազիֆէի մախսուսսէ ֆարզ իթտիրմիշտիր իսլամ իյլէմէյէքի, քէնտի նասիհաթլարընա համաֆէ սէվ իմեի պար իթմէտիյինտէն, տիւչար օլմասը իհթիմալտէն պուլունան թէչէվիւշ հալ վագթընտա, պունտան պէօյլէ էֆքարը մանէվիէ միւնթազբը օլմասընը։»

Պունտան զէեատէ նամագուլ քիւթախլեգ օլաբիր մու։ Ամէպ պու միւզաքէրէ, Բէթրսպուրկ եախօտ սայիր տայիրէլէրտէ նէ պիլիւք կիւլիւշլէ գալէմէ ալընմբշ տբբ։

Իմգալար սլրասընտա հիշ պիր Ինկիլեզ իսմի պուլունմատընընա, լօրտ Սթենլեյ միւթէշէքքիր օլմալըզը։ Պէօյլ պիր զիւլէթէ հիսսէտար օլմատան գուրթուլուգ, Ֆագաթ պունտան զէեատէ պիր չէյ եօգ։ զերա պու թէրթիպի Ինկիլթէրրա սէֆիրի իչրապ իթմիշ տիր Պապը-ալեյէ, նասրը քինոյեմբեր 23 թարիխի պիր նամէ իլէ լօրտ Սթենլեյէ պիլտիրմիշ տիր։ Մէզքիւր թէրթիպի պու նամէտէ, «Զաթը Շահանէնին հուզուրտա հիքմատարիյէսինէ քէմալի բիայէթ իթմէք գավլի իլէ, ճէզբէրէնին պիր թէֆթիշ ալքնմասընա Պապը-ալեյի բագի իյլէմէք իչին, Պսրօն Պայսթըն իյմա ու իսթիրը» տէյի թարիֆ ու թէսմիյէ օլունմուշ տուր։

Ինկիլթէրրա տէվլէթինին սոն հարէքէթի, պիր խրիսթիէան միւտիր թայէին օլունմասընա միւեսսէր օլմագ դայրէթինտէն իպարէթ իտի տեյի կէօրիւնիւր։ Հաթթա, սէնէյի սապրգանընի իպթիտալարընտա զայէթ իսրար իտէրէք պու մատէյի թէբերրիւր իթմիշ, վէ Ֆրանսա տախի քէնարինէ բէֆիզ օլմուշ իտի։ Պու խուսուս, պիր գաշ թահրիրատա կէօրիւնմիշ տիր։ Ֆուատ բաշայը իղֆալ իթմէք իչին իսթիմալ օլունմուշ օլան պիր թարիզ տախի, Զաթը Շահանէ, պիր խրիսթիան միւտիր նասպ իթմէք էֆքեարընտա օլտուզունու, Մ. Իլեօթա աքենտի կէօնիւլիւ իլէ թէէմին իյէմիշ տիր» տեյի սէօյլէմէք մատտէսի օլմուշ իտի։ Բէտտէն ճէվապ վերիլմի իսէ, օնատա, «Զաթը Շահանէնին վերտիյի էճէլէրնի գարշը նաֆշը անդ» թէսմիյէ օլունտու։ Վէլ հասը, լօրտ Սթենլի Մ. Իլեօթա էմր վերտի քի, «օ մանուս պու պիր խրիսթիէանա իհտալէ օլունմագ հագգընտա վերիլէն «եօլէ» Պապը-ալեյէ թուրթուսուն։»

Պալէատէքի մալիւմաթը շամիլ օլան Մավի-Քիթապ, 1868 ապրիլ 1 թարիխլէ շու սէօզլէր իլէ թէքմիլ օլուր։—

«ԻԹԹԻԼԱԼ ԽԻԹԱՄ ՊՈՒԼՄՈՒՇ ՏՈՒՐ»

Գունտան սօնրա, մէսէլէ եէնիտէն սաքէր վէ կէնիւլիւ կէօնտէրիլմէսի, վէ մուհասէրէ իչիւն օրտուլէրլէ, երինէ էվվէլքի հալէ կիրտի։

Դեկտեմբեր 3-տէ Ֆրանսա սէֆիրի չէօյլէ պիր թէլէկրաֆ քէշիտէ իյլէմիշ տիր։ «Տիւն պուրատա պիր մէճլիս օլաու, վէ նէթիճէի գարարը զեյատէսի իլէ կիւլի թուրթուլմուշ իսէ տէ, գավլէն սէօյլէնտիկինէ նազարէն, Պապը Ա. Եուանիսթան իլէ գաթը միւնասէպաթ իթմէքլիյի գարարկիր օլմուշ։ Ֆագաթ Ալի փաշա հազրէթլէրի, էֆքարը հիչ պիր սէֆիրէ պէյան իթմէմիշ տիր։»

Մ. տը Մութիէ տախի Գամբիէնը-տէն դեկտեմբեր 4 թարիխլէ շու աթիտէքի թէլէգրաֆնամէի կէօնտէրտի։

«Տիւնքի թէլէգրաֆը պէնի թէճճիւ պտէ պրոպագը։ Պու կէօնա պիր [illegible] ճէսամէթինի Սատրազամ հազրէթլէրինէ թէֆհիմ իյլէ։»

Թիւրքիանըն պիր չէյէ գարար վերմէսինտէն հիքայէ պիթէր։ Հաթթա, թալէպ օլունան խուսուս տախի, տէսիսէ վէ ֆիթնէպազլըղա, մէյտանտէ օլան խապասէթլէրէ, վէ պիր մուխթարանը զու հուրի հագգընտա քեաֆֆէի տիվէլէ Էրզրօքանը տիւչար օլատուգլարը խէվֆէ պիր գարար վերմէքտէն իպարէթ օլմուշ իտի։

Պու ճիւմլէ իլէ, մուհարրէրաթը մէզքիւրէտէ պիր էրթէ վար տբբ։ Եանի, Պապը Ալենին գարարը խապէրի Ղարպ թէրաֆընտա չավ օլուր օլմագ, Ռուսիա իքի սըրա իլէ հիքայէյի քէնտիսի նագլ իտէր։

«(Պարօն Պրունով) զանն իտէր քի հէր չէյտէն էվվէլ ճէնկտէն դաչընմասը, զերա Շարգտագի սաեիր Խրիսթիանլարտան պիզէ իմտատ օլամայաճագ, վէ Ռուսիա տախի պիզէ մուավէնէթ իպրազ իտէպիլէճէք պիր հալտէ պուլունամայաճագ տբբ։» (1)

Ռուսիանըն գուրտուղու տօրպագ նէթարզ իլէ մահվ ու խարապ օլմուշ օլտուզու, անճագ Եուանիսթանա պիր նիքահ թէրթիպինէ միւրաճաաթ իյլէմէսինտէն անլաշըլըր։ Նասպ իյէտիյի գրալ իչիւն, վէ Օթթօնուն ազլինէ վէսիյէ օլանա եօլ աչմագ նիյէթի իլէ, քի Տանիմարգա վէ Ինկիլթէրրա խանէտանլարընը Ռուսիա խանէտանընա բագպ իտէն իչ պու իղտիվաճի գրալինին ազիմ թէրթիպինտէ տախի միւշահէտէ օլունմուշ տուր, սայքի հէր պիր շէյի քեամիլէն թէհլիյէ էթմիշ իտի։ Դիրա, պու մատտէտէն սօնրա տախի Եուանիսթանը թէլք իթմէք խուսուսքէնտի իգթիտարսըզլըղընը պէյան իթմէք, վէ էվգաթի միւսթագիլէտէ շուրիշ ու իսթիլալարան կէօրպիլէճէյի մուավէնէթլէրտէն քէնտիսինի մահրում գըմագ օլուրտուս։ Պունտան գաթի նազար, տիւշենտիրիլիր թարիզ մուվաֆֆագիյէթլէ պաշա չըգաճաղը հագգընտա քեմալ էֆֆէնտիյէթինի տախի իզհար իթմիշ իտի։

Շիմտիյէ գատար, Ինկիլթէրրա, Ֆրանսա, Բուսիա, Բրուսիա, Ավսթրիա վէ Իթալիա, եանի ալթը Տիւելի մուազամա, ագալի իչ միլիան սիլահլը աստքիրի, Շարգ թէրաֆընտա օլան պիր քիւչիւք ճէզիրէյէ ֆէսատ պրոպագընդա պաղլանտըրմասը հազըր, վէ պիր Օսմանլը թարաֆընտան դաղէմէ ալընմըշ օլան սատտ պիր թահրիր իլզէրինէ, ֆիլհալ վէ աճայիպ օրտագ հարեքէթէ միւնթազբը իյէմիշլեր իտի։ Պու վագտա, միւսլահազամի ասքէրիյէ եախօտ բօլթիգիյէ մէպնի պիր թէրթիպ ատտա իտէնլէր ինանմասը միւհիմմ պիր իշ կիպի թուրթուլմագ։ Հալ պու քի, պու մատտէնին թէրթիպի, հէր կէօնա թէսիրի շամիլ տահա եիւքսէք միւթալաալէրէ մէպնի օլմուշ տուր քի, ինսան պու պապտ թէֆէք քիւր իթթիֆաքլէրինի լիսանէն թապիր իյէմէք եախօտ թարիֆ իթմէք իչիւն սեզ պուլմագ խուսուսունտա աճզընը միւ շահէտ իտէր։

[illegible]

հազարտա միւթէվազբֆ օլմուշ տուր։ Սատրազամ հազրէթլէրի, քէնտի զաթընա վէ հիքմատարընա վաճիպէտէն օլան բաեէթ իդթիգասընտան, տէվլէթլէրին մաթ,ուպունա բուլի բիզա կէօսթերէմէյէճէյինի սէօյլէմէսիյլէ, վագանընն ճիհէթի մանէվիյէսինի աշքեարէ չըգարմըշ տբբ։

Պրաք տէմիշ տիր քի, ճիւնհարտա խաֆիֆ իսմէր վերմէք, խարապիյէթի միլիյէտէ նիշանէ վէ պու հալնն իլէրլէմէսինէ տախի վէսիլէ տիր։ Պունուն զուտրընը տախի սահիհ ատտ իթմէլի։ պիր հիքմէթ քէնտի հալի սատտէթինտէ պագը գալմագ իչիւն, անճագ ճիւնհարտա ասըլ քէնտի իսմէրինի վերմէլի, վէ լազըմ կէլէն ճէզայը տախի թէրթիպ իյլէմէլի տիր։ Թիւրքիա քէնտիսինի, վէ քէնտիսի իլէ տախի էրբայը խէլաս իյլէմիշ օլտու, նէ զէման 1662 թարիխինտէ ճէնովա ճիւմհուրիյէթինին էյլէ ալտը լը վէ եօյլէճէ քէնտի մէվճուտիյէթինի սագլայագիլտիի եօլա սիւրիւք իթմէյի, եանի գուրսանլարը տամայը, թէհտիտ կէօսթէրտի։

Շիմտի կէլէլիմ պու մուխապէրաթ արասընտա Պապը-ալեյէ թէֆհիմ օլունան աքսի նասիհաթա։

Գոնֆերանս իլզերինէ նէշը օլունան Մավի-Քիթապը սօնունտա Մ. Ըրքհարթը 1867 օգոստոս 16 թարիխլէ Սատրազամ հազրէթլէրինէ իրսալ զըլընըր մէքթուպ տէրճ իտիլմիշ։ Իյզահաթ օլարագ պիր սաթը չէյ եօգ իսէ տէ, մէզաեասընտան եալընըզ օլմուշ օլմաճաճաղընը իսթիտալ իթմէյէ տալա թէրէտիւտ իթմէյիզ։ Երինէ օ ֆիքիրտէ, պէրագէր էլպէթ, տէվլէթլէրին Պապը-ալեյէ նասիհաթլար եաղտըրըգլարը վագթլարա տայիր պիր թագըմտա միւքեաթէպաթ վար իտի։ Պապը-ալեյ իսէ օլ էսնատէ շու իմտիսէ թուրթուլմուշ իտի քի, իսթիլալը հէման մահէլինտէ իթֆա վէ թէսքին իտէրսէ, շու իքի շէյտէն, եանի, եա տէվլէթլէրինն նասիհաթընընա յի բիզա կէօսթէրմէքտէն, եախօտ օնլարա դարշը տուրմանա գարարինի օլմագ։ Մէզքիւր մէքթուպ նէշը օլունմուշ իսէտէ, պուրատա տախի իչ պէնտի ալըպ, էվլօքանընն ագլ ու գուվվէթինի եալընըզ պիր քիչինին սեզլէրի իլէ մուգայէսէյէ կէթիրմէք նիյէթի իլէ ատրճ իտէրիզ։ Պունլար միւթալաա օլունտու գտա, քէնտի վագթընն ֆէնալըգլարընա վէ ուլյունտուգլուգլարընա մուխալէֆէթ իտէն զաթընն ահվալընա վագթի օլան, Սըր Ուիլիամ Թէմբլնամ շախսըն սեօյլէտիյինի թիզքեար իտէճէք տիր։ Եանի, «միւշքիլ վագթլարտա միլլէթլէր եախօտ օրտուլարընն թէճելիսի պիր շախսը վահիտելինտէ օլուր։ Վէ օ շախսընն բիւթպէճէ եախօտ մարիֆէթճէ ալեմ օլմասը էլզէմ օլմայըպ, անճագ ահլրինին եարմատըղընը քէնտիսի պիլմէլի տիր։»

Մէքթուպ, շու սեզլէր իլէ պաշլար,

«Կիրիտ իսլամլարը ճէզայիրէտէ մահտուտ իսլէմէպ, զերա ասըլ սեպեպի վէ իմտատլարը տախի խարիճտէն տիր։

Պաշգա պիր պէնտիտէ իճրայէ գօնուլմուշ պիր մատտէնին խապերինտէն իպարէթ տիր։

«Սերպէսթճէ Պապը-ալեյի թէէմին վէթինտէն իսթիֆատէ իթմէյէ չալըշըրսա, իսթէտիկինի իտէպիլտիքտէն պաշգա, եալընըզ պիր մատտէյէ գարար վերմէք իլէ տախի, հիչ պիր կէօնա միւմանատթ կէօրմէյէրէք, պիր կիւնտէ ահվալը թէպտիլ իտէպիլիր։»

Իւչիւնճիւ պէնտ ումմէմէ տայիր տիր։ սահիհլիյի չիմտի պիր պագըշտա կէօրիւնիւր, վէ շու վագթլարտա էօյլէ պիր էֆքեարա զահիպ օլուպ պէեան տախի իտէն հէր քիմէնէյի նատան ատտ իթտիրիր։

«Թիւրքիա, Ռուսիատան գուվվէթլի օլմասա իտի, Ռուսիա չիմտիյէ գատար Ասիթանէեէ կիրմիշ օլուր իտի։ Ռուսիանընն տիւելի էվլօքաեա իհթիճաճը օլմաեա իտի, մէյտանտա Շարգ մէսէլէսի օլմագ իտի։»

ՏԱԽԻԼԻՃԵԷ

Սալը կիւնիւ Բրուսիա էլչիսի գօնթ Պրասիէ տը Ալէն Սիմոն ճէնապլէրի, ախաղը մէզունիյէթ իյլէմէք իչին հուզուրի հազրէթի Շահանէյէ չըգմըշլար տբբ։ Նասըլ քի մալիւմ տիւր, միւշարիլէյհ ճէնապլէրի, Մ. տ'Իզրաօմուն եէրինէ Ֆլօրանտա Միւթթէֆիգայի Շըմալի Ալմանեա վէ Բրուսիա էլչիսի նասպ ու թայյին պույրուլմուշ տուր։

— Մէտարի Զաֆէր նամ գօրվէթ, սէրուենինտէ 1050 նէֆէր ասաքիր պուլունտուղու հալտէ սալը կիւնիւ կիրիտտէն պուրաեա վասըլ օլմուշ տուր։

— Մուշտա Զանլը քիլիսէ մանասթիրը բուհպանլարընտան Յօհաննէս նամ բահիպ, պունտան ադամ պիր դաշ բէֆղէրի իլէ սէրիօշ օլտուղու հալտէ, Պուլանըգ գաղասընտա Գօր գարիէսինտէն Թիղօթնամ գարեյէնէ կիտէրիքէն, էմնայի բահտէ թիրի վէ ֆուրթունաեա թութուլարագ, եօլու շաշիրրըպ, օրատա սօուգտա գալտրգլարը սրրատա, պիր աթը, մէրդումլարա թէսատիֆլէ, տէր հալ հալը քէյֆիեէթի եաղընլար-

տա պուլունան պիր դարիյէ էհալիսինէ խապէր վէրմիշ վէ գարիյէի մէզքիւր մուխթարը Կարապէտ, պիր թաղըմ ատամլար պէրապէր ալարագ իմտասա եէլթիշմիշ, վէ մէրգումլարը տօնմագ ակրիճէլէրինէ պուլմուշ օլտուգլարընտան, տէր հալ քէօյէ կէօթիւրմիւշլէր, վէ աթէշ եագտրրրլարագ, սրճագլըգտան, ագըլլարը պաշլարընա կէլիպ, քէսպի հաեաթ իթմիշլէր իսէտ, բաբասը մէրգումուն էճէլէ գուրպան կիթմիշ օլտուղու պու տէֆա Էնվարը Շարգիյէ նամ էրզրումմ ղազէթասընտա օգունմուշ տուր։

— Պալատը տօղրամաճը հաճի Բարսեղ նամ քիմէնէնին, Պէշիկթաշտան կէլէր իքէն, վէրանէնին պիրիսինտէ սու տէօքտիւկինի, օրատա էսկիճիլիք իթմէքտէ օլան Ղէմ շէհիրլի Ալի կէօրտիւքտէ, հիտտէթլէնիպ, մէրգում Բարսեղին գօլունտան թուրթտուղու պիրլէ, վէրանէտ պուլունան թաշլարըն իւզէրինէ ամթար, վէ սաղ գալչասը քէմիյինի դըրար. մէրգում տօղրամաճը, զիեատ եաշլը օլտուղունտան, աղ վաղրթտան իյիլէշմէսի մէմուլ օլունամաղ իմիշ։

Իսլամ էսկիճի, տօղրամաճընըն պու հալինի կէօրտիւքտէ, ֆիրար իյլէմիշ իսէտ, շիմտի արանմագտա իմիշ։

ԹԷԼԷԿՐԱՖԻԿ

Մանրամասն մասնաւոր թղթակցութիւն։

(Ազատ Բիւրեղ։)

Լոնդրա.

Լոնդրա 27 ապրիլ։

Տիւն ախշամ Ասըլզատէկեան դամարասընտա Իրլանտատա արաղիյէ սահիա օյմագ իչին յապրմ կէյլէն շարթյագարտըն լայիհասը իւզէրինէ չէտիտ պիր միւճատէլէ օլունմուշ տուր։

Գոնթ Կրէնվիլ, հիւքիւմէթին պիթարագ թարիղինի թասահուպ իթմիշ տիր. չիւնքի թէքլիֆ օլունան թէրթիպի դապուլ իթմէսի իլէ, հիւքիւմէթ քէնտի թարագիընտան պիր լայիհա թագտիմ իթմիշ սաեըլաճագ տըր։ Վէ զաթէն Բարլամէնթօեա պիր չօղ գանուն լայիհասը թագտիմ օլունմուշ օլտուղունտան, չիմտիքի թէճէմմիւատ հիւքիւմէթ թարագիընտանտա պու պապատ պիր լայիհա թագտիմ օլունմասընա պիր հաճէթ եօղ տուր։

Մարքի տը Պէլֆրիգարտ քէնտի լայիհասընըն մայիս 25 է գատար թէէխիր օլունմասընա բույի բիզա կէօսթէրմիշ տիր։

Տիւն ախշամ Ումմմ դամարասընտա, Իրլանտատաքի Բրօթէսթան քիլիսէսինին ֆէսխինէ տայիր լայիհանընն 24 իւնճիւ պէնտիսնտէն 27ինճի պէնտիրինէ գատար դապուլ օլունմուշլար տըր։ Հինտիսթան նազիրը սանիսի Մ. Կրան Տիւֆ, սիր Սթաֆֆօր Նօրթգոթա ճէվապ վէրէրէք, Միւսքաթ վէ Զանզիպար էեալէթլէր հիւքմտարը միւանէսինատ զուհուր իտէն մուարաղալարընն պիր կիւնա թէսվիյէ պուլմամըշ օլտուղունու, վէ հիւքիւմէթին, Ամէմ քէօրֆէզի էեալէթլէրին իշլէրինէ գարըշմաեա ասլա նիյէթի պուլունմատըգընն պիլտիրմէշ տիր։

Ֆրանսա.

Փարիզ 27 ապրիլ։

Գավանին մէճլիսինին գաբանմասը իւզէրինէ ումմմի ինթիխապլար իշին պէօյիւք հալբրլըղար օլունմագտա տըր։

Ֆրանսա վէ Պէլճիգա մուարաղասը.

Գրէնոպլ 27 ապրիլ։

Մ. Ֆրէր օրպանընն, մուարաղանընն հալլի ղըմնընտա, Պէլճիգանընն պէեան իյլէտիկի պէրինճի բրօկրամը իւզէրինէ սէպաթլէ իսրար իթմիշ, վէ եալընըզ ուֆագ թասիլաթլար օլունմասընա բույի բիզա կէօսթէրմիշ օլտուղուն Էթուալ Պէլճ ղաղէթասը իտտաա իթմէքտէ տիր։

Պու կիւն Պէլճիգա դամարասընտա, ըէյիսի վիւքէլա, մէյտանտա օլան մէսէլէ իւզէրինէ միւճատէլէ իթմէնին միւնասիպ վաղթի տէյիլ տիր տէմիշ տիր։

Փարիզ 27 ապրիլ։

Իմբէրաթոր Նաբոլէօն հալրէթլէրի պու կիւն պիր ֆէրման իմզալամըշ տըր, միւշարիէյէ հաղրէթլէրի իշ պու ֆէրմանը իլէ, ումմմ ինթիխապլարա Մայիս 23 տէ միւպաշէրէթ օլունաճաղընն պիլտիրմիշ տիր։

Ֆրանսա վէ Պէլճիգա մուարաղասը

Փարիզ 27 ապրիլ։

Գավիէն պիլտիրիլտիկինէ նէզարէն, պու սապահ մէսէլէնին թէսվիյէսի ղըմնընտա, Ֆրանսա իլէ Պէլճիգա տէվլէթլէրի պէ յինինտէ մուդավէլէնամէ իմզալանմըշ տըր։

Եաղընտա միւխթէլիֆ պիր դօմիսիօն ադտ օլունաճագ տըր։

Մ. Ֆրէր Օրպան եարընքի կիւն Պրիսէլէ ադիմէթ իտէճէք տիր։

Լոնդրա 27 ապրիլ։

Բումէլի պուղտայը, տուրկուն 32 Մըսըր պուղտայը վէ արբա տիւշմէքտէ տիրլէր։

ՖՕՆՏՕ ՖԻՆԱԹԼԱՐԸ

Լոնդրա 28 ապրիլ։

Ինկիլիզ ֆոնտօյիսի գար.	93 1/16 տան 5/8
Օսմ. իսթիդ. 1865 ին գար	66 5/8 տէն 7/8
Էսհամը ումումիյէ աչըլար	43 1/2 » 1/8
» » գաբան.	42 1/4

Պօրսա տուրկուն գաբանը.

Փարիզ 28 ապրիլ։

Ֆրանսըզ ֆոնտօսու աչըլար	71,62
» » գաբանտը	71,67
Իթալիան ֆոնտօսու աչըլար	56,80
» » գաբանտը	56,72
Օսմ. իսթիդ. 1865 ին աչըլար	330
Էսհամը ումումիյէ աչըլար	42,95
» » գաբանտը	42,95

Պօրսա աղ դավի գաբանտը։

Ամէնամիլան եաղը իլէ եարբամըշ, չէքիրլի վէ չէքէրսիզ չէօրէք, տէր կիւն թագէ օյմագ իւզրէ, իշպու ապրիլ 16 ընճը չարշամպա կիւնինէ պաշլանարագ, բուսի մայիս ինհայէթինէ գատար Պէյ-օղլունտա պիրիւք ճատտէսէ գալաթա սարայը գարագօլանէսի գարշըսընտա 250 նօ. իլէ մուբագամ Մօքսուսուն սիւքքէանընտա, դըյէսի 20 դըշա սատիլմագտա տըր. քէղպէք մէղբիւր չէօրէքլէրէն, եինէ Պէյ-օղլունտա սիւիւք ճատտէսէ 311 նիւմէրօլու տիւքքէանտա տասի սատիլըր։

Պու չէօրէքլէրինէ սէրէճէլէրակ ալէա օյտուղու. թարիխէ հաճէթ սէյիլ տիր, չիւնքի կէչէն սէնէ ալան միւշքիլ-բիլէրիմիզ թէճրիպէսինի իթմիշլէր տիր։

Պէյ-օղլունտա թագսիմ-ճատտէսինտէ, Գալաթալը քիլիսէսինին քէօշէ պաշընտա 30 նիւմէրօլու գազինտա իսթանպօլտա եարըմըշ ալէա բասարմա, սուճուգ վէ չէօրէք սատիլմագտա տըր։

ԱԶԳԱՅԻՆ

ԹՕՔ ԳԱԲՈՒԻ ԱՂՋԿԱՆՑ ՎԱՐԺԱՐԱՆԸ

Թօրգաբուէն 1869 ապրիլ 10 Թուականաւ գանձապետ Խաչատուր աղա Ղազարոսեան, եւ Ի դիմաց հոգաբարձութեան Քրիստոստուր աղա Նշաստաճեան, եւ Մ. Քրիստոստուր աղա Ունճեան ստորագրութեամբ Թօրգաբուի աղջկանց վարժարանի չինութեան հաշուեկշիռը անցաւ ձեռքերնիս։

Այս վարժարանը առանց ամենեւին Թօրգաբուի եկեղեցիէն ստակ մ'առնելու, մի միայն այս գործին ձեռնամուխ եղող անձանց աշխատութեամբը հաւաքուած 28270 ղրշ, եւ ոմանց տուած նիւթական նուէրներովը չինուած է, որոնց ամենուն ալ անունը եւ տրուածնուն քանակութիւնը յիշեալ հաշուեցուցին մէջ նշանակուած է, նոյնպէս ծախքը մանրամասնաբար գրուած է որ կը հասնի 30873 1/2 ղուրուշի, եւ 2602 1/2 ղրշ. մնացորդ պարտք մը կերեւայ։

Հաշուեցոյցը հոս ամբողջ հրատարակել երկար կրլլայ, ուստի անոր մէջէն միայն եկեղեցականները եւ տիկինները հոս կը դրնենք Ի նշան եկեղեցական դասուն եւ իգական սեռին զգացմանը։

Արժ. Մարկոս վարդապետ	20 ղրշ.
Արժ. Տէր Արիստակէս քահանայ Դարակէօմրիւկի	100 »
Արժ. Տէր Արիստակէս քահանայ Թօքգաբուի	50 »
Աղնուուհի տիկին Նիշաստաճեան	1000 »
» » Մարիցա Դաղպպաչեան	105 »

Բոլոր նուիրատուաց թիւն է 182 անձ, ըսել է որ՝ Հայ տիկնայք արանց հետ բաղդատելով. իգական սեռին կրթութեանը համար դեռ հարիւրին մէկ զգայում ունին եղեր. վասն զի խնդիրը քիչ կամ շատ տալուն վրայ չէ. այլ տալուն վրայ է։ Թօղունք եկեղեցական դասը, քանզի անոնց ձեռքերը առնելու համար ստեղծուած է եւ ոչ տալու. «տուք եւ տայցի ձեզը» անոնք մեզի կը քարոզեն, իսկ իրենք չեն բռներ։

Յիշեալ վարժարանին մէջ հիմայ 75 աշակերտուհի կայ կրսէ յիշեալ հաշուեցոյցին ծանօթութիւնը, որոնք Հայերէն ընթերցանութիւն եւ աղնէ գործութիւն կը սովրին։

Այս վարժարանը որ եւ է սեպհական դումարէ կամ կալուածքէ զուրկ ըլլալով, իր եկամուտը պիտի ըլլայ՝ աղգայիններէ տարեկան 25 ական ղրշ հաւքուելիք հանդանակութիւնը։

Վարժարանին հոգաբարձուներն են,

Մեծ. Քրիստոստուր աղա Նշաստաճեան
» Մ. Քրիստոստուր աղա Ունճեան
» Խաչատուր աղա Ղազարոսեան
» Մկրտիչ աղա Նշաստաճեան
» Կնովք աղա Փուլճեան
» Գաբրիէլ աղա Մ. Դնշանեան
» Մ. Յակոբ աղա Լուսիվիեան

Յիշեալ հաշուեցոյցին ծախսուց կողմը հետաքրքրական ծախք մը կայ որ է «թէսկէրէի եւ ալ ծախ՝ է պարբէաբտան 1552 1/2 ղուրուշ», ի՞նչ է այս պատրիարքարանի ծախքը, ո՞վէ առէր եւ ի՞նչ բանի համար է առէր, չգիտենք. բայց սա յայտնի է որ պատրիարքարանը փոխանակ այս գործին գլուխը կեցողները քաջալերելու մարդոց ստակնին ալ առեր է։

Նաեւ հետաքրքրական է որ՝ յիշեալ նուիրատուաց ցանկին մէջ, Աղգին ծառայելու (հասկցիր աղգը ծառայեցնելու) փափաքանօք պատրիարքարանի ժողովին մէջ մտնելու հանդգնած ընող ոչ նախորդ եւ ոչ արդի չորս պէյերէն եւ էֆէնտիներէն մէկ անուն մ'անդամ չիկայ։

Նաեւ հետաքրքրական է որ՝ յիշեալ նուիրատու 182 անձանց մէջ պէյ ըլլալով միայն Երամեան Աբրահամ պէյը կայ որ՝ 6000 ղրշ. եւ էֆէնտի ըլլալով Քեմհաճիեան Որդիկ էֆէնտի կայ որ, չէնքին բոլոր տողրամաները շնորհէր է եւ որոց ինչպէս բոլոր նուիրատուաց պարտինք մեր շնորհակալութիւնը մատուցանել հրապարակաւ։

Ասոնք յայտնի փորձեր են թէ Աղգին մէջ ստակ տուող եւ աղգասէր մասը ո՞րն է, եւ Աղգին ստակովը Աղգին վրայ տիրել եւ իշխել ուզող մասը ո՞րը։

Երեսփոխան կամ ժողովական եւ կամ թաղական ըլլալու ընտրելեաց ցանկ մը ձեռքդ առնելուդ պէս կը տեսնես որ, մէջը պէյերու, էֆէնտիներու եւ բժիշկներու անունները կը վիստան, արհեստաւորի կամ վաճառականի անուն հազիւ կրնայ մէջը գտնուիլ, իսկ այս տեսակ նուէրներու ցանկին մէջ՝ որ աղգասիրութեան գործնական ապացոյցն է, հազիւ պէյի, էֆէնտիի եւ բժիշկի անուն կրնայ գտնուիլ. հոս ալ արհեստաւոր կամ վաճառականներու անունը կը վիստայ։

Բայց հոգ չէ, ժամանակը կարող է այս ցանկերը փոփոխել, եւ Աղգային սթոռներու վրայ ազատ, անկախ, անշահախնդիր եւ Աղգին համար ստակ եւ ժամանակ զոհող մարդիկ նստեցնել։

Յիշեալ վարժարանի հոգաբարձութիւնը այս տարի աշակերտուհեաց միջոցնակ ըղգեստ հագցնել որոշած ըլլալով, ծնողքներէն 40 ի մօտը իրենց քսակէն չինել տուած են, իսկ մնացած աղքատներուն համար՝ Նշաստաճեան Լֆտիք տիկինը տունէն պտրտելով եւ կարող աղգայնոց իրենց պարտականութիւնը քարոզելով, յաջողեր է այն աղքատ օրիորդաց համազգեստին գինը ճարել։ Ո՜ւր էր որ Աղնիւ Լֆտիք տիկինը օրինակ մ'եղած ըլլար իր սեռին եւ թաղերու մէջ ասանկ մէկ քանի տիկիններ, իրենց սեռին կրթութեանը համար աշխատէին։

Նոյնպէս նաեւ աղնուուհի Բուլճեան մայրապետը բոլորովին անձնուիրաբար յանձնառեր է ձրիապէս ձեռարուեստ սովրեցնել աշակերտուհեաց։

Անցեալ երկուշաբթի օր ամեն. Տեղապան սրբազանը այցելութեան գացեր է յիշեալ վարժարանը եւ աշկերտուհիք իրենց շնորհակալութիւնը իրօք յայտնած ըլլալու համար իրենց ձեռքով բանուած երկու գընդակ (թաքք) նուէր տուեր են, նորին սրբազնութիւնն ալ սիրով ընդունէր եւ գիտութեան ու կրթութեան մարդուս կեանքին պատճառած օգուտները համառօտիւ բացատրէր ու առ այն յորդորեր ու օրհներ է։

Յիշեալ աշկերտուհիք առաջին անգամ ըլլալով համազգեստնին հագած աւագ հինգշաբթի օրը, Թօրգաբուի եկեղեցին գացած են խմբովին երգելով։

Ազգը ամէն կողմէն այս մտերիմ կարծեմ թէ՝ Ագապեան վարժարանին օրինակին հետեւելու ջանք եւ գործ կը դուցնէ։

Բայց անդին կարող թաղեր ինչպէս եւ Բերա 'ի խոր քուն կը խորդայ, եւ աւագ ուրբաթ օրուան հանդէսը աւելի չդեղ եւ պայծառ ընելու, եւ քահանայից քսակը որ եւ իցէ կերպով քանի մը ղուրուշ աւելի մանելուն հոգերովը կը տատանին։

Թօրգաբուցոց այս ձեռնարկութիւնը եւ ջանքը մանաւանդ վերոյիշեալ երկու ազնիւ տիկիններուն անձանձիր աշխատութիւնը շատ մը մեծ ջաղերուն ծոյլ, եւ վընասակար վիճակը երեսնին տալուն հետ զիրենք մեծ գովութեան եւ շնորհակալութեան արժանի կընէ։

Ազգը ստակ չունի կամ չիտար կրսեն, ահա մարդ եւ ստակ։ Ազգը աղքատ է եւ տեսնես որ՝ սաւակասը կրթութիւնը հոգալ կրսեն. ահա Թօրգաբու աղքատ եւ պարտական թաղը եւ իր աղջկանց վարժարանը։ Բայց ասոնք անոր համար կան որ՝ Թօրգաբուցիք վարչութեան կամ թաղ. խորհրդոյ հրամանին կամ ստակին չսպասեցին, այլ գործեցին. քիչ խորհեցան բայց մեծ գործ երեւան հանեցին, մինչդեռ ուրիշներ յաւիտեան կը խորհին առանց երբէք գործելու։

Եթէ յիշեալ վարժարանի հոգաբարձութիւնը կուզէ որ՝ իր տնկած այդիին փչոտիլը եւ աւերիլը չիտենէ, շատ լաւ կընէ որ այս վարժարանը աղգային կամ թաղային վարչութենէն անկախ վիճակի մէջ պահէ, հիւանդանոցը առջեւնիս կեցած է որ՝ հակառակ աղգին 4000 ստորագրութեանը, ինչ վիճակի վերածեցին գիտենք։ Ասոնք աւելի պիտի բարեկարգենք եւ կանոնաւորութիւն մը պիտի տանք գործին ըսելով մէջ կը մտնան, եւ եղածն ալ կը քակեն։ Ահա Մաքրուհեան վարժարանն ալ իբրեւ օրուան խնդիր առջեւնիս կեցած է։ Մինչդեռ այդ վարժարանին մէջ ասկից առաջ ծեծը ո՞ր աստիճան, եւ ուսմունքներն ինչ վիճակի մէջ ըլլալը ոչ ոք բանի տեղ կը դնէր եւ իսօքը կընէր, այսօր արդի եղածէն աւելի բարեկարգութիւն կուզենք ըսելով, տես ինչ բծախնդրութիւններ չեն տեղացներ տնօրէնութեանը դիմուն, որ այդ մասին ձրիաբար ծառայող եռանդն՝ արքեպիսկոպոս մ'է։

Ագապեան վարժարանի վրայ եթէ տեսականութեան յոյս մը կայ, այն ալ թաղական կամ աղգային վարչութենէն անկախ ըլլալն է։

Հոգաբարձութիւն եւ աշակերտաց ծընողք վերար զոհացնելու վիճակի մէջ եւ իրարու պատասխանատու պէտք է ըլլան։

Երանի թէ Թօրգաբուի վարժարանն ալ մէկ եւ միայն մէկ անկախ տնօրէնի պատասխանատուութեանը յանձնուէր եւ հոգաբարձութիւնը անոր վրայ հսկող եւ համարատու ըլլար որոշեալ պայմանագրով մը։

Կուզեմ որ՝ Լուսաւորչեան աղջկանց վարժարանի մասին, Մանդումէի 876 եւ 899 թուով գրածները ուշադրութեամբ կարդան յիշեալ հոգաբարձու էֆէնտիներն, եւ տեսնեն թէ առաջինը յիշեալ վարժարանը որչափ լաւ վիճակի մէջ կընկալէ, իսկ երկրորդը՝ հոգաբարձուհեաց մէկ անհամաձայնութեանը պատճառաւ վարժարանն անբարեկարգութեան մէջ մտնելու հաւանա-

կանութիւնը երեւան կը հանէ, որոյ իրարմէ տարբերութիւնը հազիւ մէկ ասիս մ'է։

Ինչ ապահովութիւն կայ որ՝ օր մ'ալ Թորգաբուի աղջկանց վարժարանին արդի հոգաբարձութիւններն իրարու հետ անհամաձայնութիւն մը չիպիտի ունենան, թեպէտ այսօր չունին։ Եւ միթէ շատ մը թաղերու մէջ մինչեւ իսկ վարչութեան մէջ այս անհամաձայնութիւնը չէ՞որ Ազգին գործերը երեսի վրայ թողած եւ զազգայինս վհատեցուցած է։

Ինչ եւ իցէ մերը սոսկ խորհուրդ մ'է որ կուտանք եւ այն՝ միայն գործին յարատեւութիւնը ապահով ըլլալուն համար ուսնեցած փափաքէս դրդեալ։

Մնացածը՝ գործը այս վիճակին հասցնողներուն գիտնալիք բանն է, որոց չնորհակալութիւնիս յայտնելով ուրիշ մեծ մեծ թաղերուն այս եւ ասոնց նման օրինակներէ գոնէ նախանձելնին կը յուսանք եւ կը փափաքինք տեսնել, լսել եւ դրել։

Դիւրին է այս ազգին մէջ գակելը, իսկ չատ դժուար չինելը։ ուստի այս դժուարութեան չափովը չափելու ենք Թորգաբուցոց ձեռնարկութեան մեծութիւնը։

0.

— . . . Խմբագիր.

Արմաչու վանքը տպուած մարտ 20 թերով Ցոյս օրագրին մէջ՝ «Նիկոմիդացւոց հանրագրութիւնը եւ տեղւոյն պատրիարքական փոխանորդը» մակագրեալ յօդուած մը կարդացինք այս անգամ, որ ինչպէս փորձին կրնան երթալ ուշադիր ընթերցողը փոխանակ արդարացնելու միաբանութեան ոգին եւ ընթացքը, աւելի դատապարտելի կը կացուցանէ աշխարհի առջեւ։

Ցոյսը՝ կարծելով թէ լսած ամէն խօսքերը եւ լրագրաց բոլոր էջերը անժխտելի ճշմարտութիւններ են, գլխովին անանց անթալոկանութեան յեցած՝ Նիկոմիդացիքս իրը թէ վանքը եւ վիճակը միանգամայն Նիկողայոս եպիսկոպոսի հսկողութեան տակ դնելու համար միութեան հանրագրութիւն ըրած հաւատալով, կ'սկսի ո՛չ յաջ եւ ո՛չ յահեակ նկատելով ասուած մրոտել, արատաւորել, եւ թշնամանքէ ու կիրքէ ազատ ըլլալ ձեւացնողը բուն կրից եւ թշնամանաց կերպարանօք դատողութիւնը վարագուրած իր գիտակցութեանը հակառակ կը գործէ եւ կը գրէ։ Վասն զի այո՛, Նիկոմիդացիք հանրագիր մը ուղղեցին Կդր. վարչութեան, բայց վանքը ու վիճակը միացնելու կէտ մը բնաւ չէր պարունակեր իր մէջ։ (Թող յօդուածին հեղինակը Պատրիարքարան երթայ եւ հանրագիրն աչքէ անցունէ ու քննէ)։ այլ երկու խնդիր կար։ որոց առաջինով խնդրուած է, որ երեք տարիէ ի վեր վանքին եղեւմէնից հաշիւն առնուած չըլլայուն վիճակային յանձնաժողովով մը առնուի։ իսկ երկրորդով որ վանքին մէջ փակուած միաբանութիւնը իր նուիրական պարտաւորութիւնը կատարէ վիճակին մէջ։ քանի որ պէտք ունի վիճակը։ (ինչպէս որ ինք ալ կը խոստովանի)։ քանի որ բարոյական տաճարներու շինութիւնը նիւթական շինութենէն առաջ է։ քանի որ ձմեռ եղանակի մէջ նիւթականին ալ շինութեան հոգէն ազատ՝ միջոց ունի իր սրբազան պարտքը կատարելու։ եւ ի՞նչպէս ամառն անգամ վիճակին հաւար այս պարաքերնին կը գլանան, քանի որ մէկ քանին մէկէնն նպաստ ժողվելու համար հեռաւոր երկիրներ բարակայ կը գտնուին վանքէն եւ վիճակէն։

Այս էր հանրագրոյն բուն իսկ ոգին, որուն վրայ Նիկոդայոս արքեպիսկոպոսը բունաւ տեղեկութիւն չունէր։ վասն զի ինչպէս որ թերեւս յօդուածին հեղինակն ալ գիտէ, հանրագիրը պատրաստուած ժամանակ Նորին գերապատուութիւնը Պոլիս կը գտնուէր։ Բայց որովհետեւ Ցոյսը՝ Նիկողայոս եպիսկոպոսին վրայ մասնաւոր նկատումներ եւ կիրք ունի եղեր, ինչպէս կը հետեւի իր յօդուածէն, հանրագիրը յարմար առիթ սեպելով, մէկ կողմէն Նորին սրբազնութիւնը կը թշնամանէ յանկանէ միայն Նիկոմիդացիները կը զրպարտէ, եւ կիրքէ ու թշնամանքէ զգուշացողը իբր թէ անուղղակի կերպով Նիկոմիդիոյ հաւարակութիւնը յետադէմ, ոխակալ, տգէտ, ազգամոլաս, վատ, անխորհուրդ եւ ամբարիշտ կը կոչէ։ Բայց վիճակին բարոյական օգտին համար, վիճակին մէջի վանքէն վարչութեան միջոցաւ վարդապետ ուղուիլը՝ Ցոյսէն եւ իր համամիտներէն զատ՝ ուրիշ ո՞վ կրնայ ամբարշտութիւն, յետադիմութիւն, ոխակալութիւն, եւն. համարիլ։ միթէ՞ այս է Ազգին օգտին համար վանքէն վարդապետ ուղուելուն հետեւութիւնը։ Մենք չեմք կարծեր որ յօդուածին հեղինակը իր կարդացած եւ ուսած սրամտութենէն եւ աստուածաբանութենէն այսպիսի հետեւութիւն մը կարենար հանել։ եթէ բարեմտութեամբ կարդացած ըլլար հանրագիրը։ եւ միայն լրոց եւ լրագրաց հաւատալով կրնաք դատած եւ Նիկոմիդացիներն ու եպիսկոպոս մը անպարտ տեղը թշնամանած չըլլար։

Նիկոմիդացւոց նկատմամբ այսչափ պատասխանը հերիք սեպելով, դանք Ցոյսին Նիկողայոս եպիսկոպոսին համար ըրած դատաստանին։ Ինչպէս որ վերը յիշեցինք, Ցոյսը գուցէ Նիկողայոս Սրբազանին դէմ մասնաւոր ատելութիւն մը ունեցած ըլլալուն համար կը խիղճէ՝ Նորին գերապատուութիւնը բարոյապէս մեռցնելու։ եւ միթէ ուղղակի Նորին սրբազնութեան հետ վերաբերութիւն ունեցող գործով՝ Ցոյսը արտօնութիւն պիտի ունենա՞ր յիրաւի կամ յանիրաւի այնպիսի յանդուգն յարձակումն ընելու, ժողովներու հրահանգ տալու, պատգամներ որոտալու եւ մահացուցիչ վճիռներ կարդալու եպիսկոպոսի մը դէմ։ այնպիսի հանգէս մը կը սեմ, որոյ խմբագիրները կրօնական են, կղեր են, բայց կրօնական ժողով ալ չեն, եւ հետեւարար եկեղեցական մը դատելու իրաւասութիւնն ալ իրենց չէ։

Մեզի անյայտ են ասոնց եւ Նորին սրբազնութեան մէջ եղած ատելութեան իրական պատճառները։ բայց եթէ իրապէս պատճառ ալ կեցած ըլլայ, ուսկի՞ց արտօնութիւն առած են այս օրինակ անարգական կերպով ոտնաթափ ըլլալու եւ վրէժ լուծելու բարձրաստիճան եկեղեցականէ մը։ Նիկոմիդացւոց համար անխորհուրդ կը գործեն ըսողը՝ եթէ աւելի չարաչար կը գործածէ իր դրիչը՝ անոր ի՞նչ անուն տալու է։ ուրիշին խրատ տուողը ինչո՞ւ ինք անփորձ է։ ուրիշին աչքին շոյողը նկատողը ինչո՞ւ իր աչքին գերանը չէ տեսած։ եւ ըրած զրպարտութիւններն ինչո՞ւ իր վրայ չդտնէր։ Քրիստոսի աշակերտութեան նուիրուած անձի մը պաշտօնն ու պարտքը՝ (թէ՝ փորձառութեամբ եւ թէ՝ լրագրաց բոլոր խօսքին Աստուածային պատգամներու արժէք տալով), մէկն ու միւսը զրպարտե՞լ, արատաւորե՞լ եւ ինչ որ գիտէ անխտիր հրապարակ հանե՞լ է, եւ առանց մեղանչած ըլլալու կրնա՞յ արդեօք գործել այս։

Քիչ մ'ալ ենթադրենք նաեւ, թէ՝ Նիկողայոս սրբազանը արծաթասէր եղած ըլլայ ըստ հաւատոցն Ցուսոյ։ բայց ինք ըզՆորին գերապատուութեան եպիսկոպոսութեան անարժան պիտի կրնա՞յ դատել ու վճռել։ «ո՞ կացցոյց զքեզ իշխան եւ դատաւոր ի վերայ եպիսկոպոսաց։ կամ թէ՝ դու ո՞վ ես որ դատես զայլոյ ծառայ։ տնտէրն իւրում կայ կամ անկանի»։ ո՞ւր է հապա անցիչաչար ըլլալու եւ մէկզմէկ սիրելու պարտուց վճարումը, որ գոնէ Նիկոդայոս սրբազանին քով կը գտնուի։ միթէ մարդ իր սիրելինե՞րը միայն պիտի սիրէ։ ո՞չ ապաքէն Աւետարանը անհնոյ պատասխան մը կուտայ այնպիսեաց։

Ցոյսը այս կերպով իր կիրքը յագեցնելու ելած ատեն՝ չարաչար սխալ մ'ալ գործած է, որ աւելի այս կէտին վրայ դաւ կ'ղգամք։ Իրենց ներկայ վիճակն ու կեանքը սառորագրելու եւ ինքզինքին աչխարհի առջեւ ուրիշներու պարսաւանօք ու անարգանօքն արդարացնելու ելած՝ ատենին միթէ իրենց անհնարին ոխակալութեան մէկ մեծ փորձ տուած չե՞ն ըլլար։ սեւ էջերով ուրիշները յաւիտեան բարոյապէս մեռցընելու ձեռներեցութեան մէջ՝ միթէ իրենք զիրենք կենդանի՞ կը կարծեն։ ա՞յս պիտի ըլլար Ցոյսին պտուղն եւ օգուտը։ ա՞յս պէտք էր ըլլալ Ազգին Ցոյսը։ Կղեր մը իրմէ բարձրաստիճան կղերին պատիւն հրապարակաին թերով արատաւորե՞լ։ եթէ աշխարհականէ մը ըլլար կղերականին ընդունած այս վէրքը, թերեւս այնչափ մահացու չըլլար։ բայց իր ըրածը գուցէ փառք համարի Ցոյսը, եւ մեր օրովն այսպիսի ասպարէզներու մէջ մեծամեծ նահատակութիւններ ընելու փորձն ու օրինակը ինք ըլլալով։ գուցէ այս կերպով յաթանակն ու պակն ալ ընդունած կարծէ ինքզինք։ բայց ասով ի՞նչ անունը կարատաւորէ աւելի, թէ Նիկողայոս Արքեպիսկոպոսին անունը։ Նիկողայոս եպիսկոպոսը թո՛ղ համբերութեամբ տանի այս զրպարտութեան եւ հայածանացը։ որպէս զի արժանի ըլլայ իր Տիրոջը խոստացած վարձուցը։

Տես ուրեմն ապագան չխորհելուն հետեւանքը։ որ մինչեւ անգամ իր սրբազան կոչման մէջ իրմէ բարձրաստիճանին խեթիւ եւ մախանաք հայել կառաջնորդէ իրեն։ որով եւ կարծել կուտայ այլոց, թէ գուցէ վիրաւորեալէն առանց ներողութիւն խնդրելու եւ առանց խղճի մտաց իշխէ մերձենալ յահեղ խորհուրդ Ս. Պատարագի եւ քահանայագործել, որ կարգիւլ Ս. Գիրքէ՝ մինչեւ որ առաջ չերթայ ու չհաշտուի։ Ինչո՞ւ այս աստիճան անարգանք կրէ կրօնքնիս աւելի կղերականի կողմանէ։

. . . Խմբագիր, Ցոյսին ամէն մէկ սխալ եւ թշնամանալիր կէտերուն մի ըստ միոջէ պատասխանել երկար տեւելուն համար, մընացածներէն ալ չատերը կեղր. վարչութեան, կրօնական ժողովոյ եւ Մայր Աթոռոյն ուշադրութեանն յանձնելով, կը վերջացնեմք խօսքերնիս, այս նկատմամբ պատասխաններս այսչափս ըլլալը խոստովանելով, եւ կը խնդրեմք Ձեր Մեծապատուութենէն, որ բարեհաճիք ի սէր ճշմարտութեան եւ յօգուտ Ազգին պատուական լրագրիդ մէջ տեղի մը չնորհել դրոյս։

1869 ապրիլ 6 (Սրբոբէրոնիէ)

Նիկոմիդիա

— . . . Խմբագիր

Ձեր օրագրոյն 897րդ թերթին մէջ Յովհաննէս Գ. Սրմամաճեան սորագրութեամբ հրատարակուած նամակին մեզ ակնարկող կէտերը պարզ զբպարտութեան հրեւոյթ ունենալնուն, հարկ կը ելլայ խնդիրը երկարդիս լուսաւորել։

Մշեցի տէր Մարթէոս քահանայն Բերայ գերեզմանատան մատրան մէջ առաջամանակեայ պաշտօն վարելու որոշուած էր, երբ իր նկատմամբ սոսկալի եւ ծանր ամբաստանութիւններ պարունակող վերոյիշեալ նամակը կարդացինք պատուական լրագրոյդ մէջ։

Մեք քարոզիչ Բերայի թաղին, ըստ մեր պարտականութեան անմիջապէս յիշեալ քահանայն կանչելով այդ ամբաստանութենէն բացատրութիւն ուզեցինք իրմէ մէկ քանի բարեչնորհ քահանայից ներկայութեան։ բայց նա բոլորովին անգէտ երեւելով այդպիսի տուն մը բնաւ գացած չըլլալուն վրայ պնդեց։ ուստի նկատելով որ Բանկալթիի թաղին կրօնասէր Ազգայնոց գայթակղութեան առիթ չեղողու համար խնդիրը վճռապէս լուծել եւ արժանը անարինել հարկ էր։ նկատելով միանգամայն որ այն վճռակն լուծումը եւ արժանին տնօրէնութիւնը մեր իրաւասութեան սահմանէն վեր էր եւ թէ ձեռնհաս իշխանութեան պաշտօնական քննութեամբ միայն կարելի էր խնդիրը պարզել եւ դայթակղութիւնը բառնալ։ փութացինք այս նպատակաւ մասնաւոր զրուցեամբ մը զինքը Ամեն։ Տեղապահ Սրբազան Հօր առաքել։ մինչեւ միւս կողմանէ Ամեն։ Տեղապահ Սրբազան Հայրն ալ նոյն օրը հրաման տուած է երեր յիշեալ քահանայն Պատրիարքարան կոչելու։

Կարծեմ թէ մեր պարտականութեան սահմանին մէջ էր եւ թէ մեր դիրքն ալ ասկիս անդին անցնիլ չէր ներեր, այս ամէնը խիստ պարզ է։ հետեւապէս չհասկցուիր թէ արդոյ նամակագիրը ի՞նչ պատճառ ունէր մեր այս գործը բացասիկ տեսութեամբ նկատելու եւ վատահամբաւիչ եղանակաւ նկարելու, մանաւանդ որ՝ եթէ մեր գրութեանը քահանային համար պաշտպանողական ալ ըլլայ։ դատաստանական խորհրդոյ տալեք արդարահոն վճռոը պիտի յայտնէ անոր վրայ եղած ամբաստանութեանց սուտ գրութիւնը կամ անստուգութիւնը։ հետեւապէս Արդոյ նամակագիրն ալ իր արդար նախանձախնդրութեան պատկը այն վճռէն միայն կրնայ սպասել, զոր դեռ դատ։ խորհուրդը պիտի տայ եւ չէ թէ արդէն տրուած, ինչպէս Արդոյ նամակագիրը կը հռչակէ։

Խնդրելով . . . խմբագիր որ բարեհաճիք յատուկ թերթիդ մէջ տեղի շնորհել ներկայիս։

Մնամ ողջոյնս եւ բարեացակամ

Ամբրոսիոս վարդապետ Բերայի

12 ապրիլ 1869 Բերայ

— . . . Միւէլլիֆ.

Ասիմանէ 14 Նիսան 1869

Միւթէպէր դաղէթանդը չըգան ճումա լրթէսի կիւնքիւ 899 նումէրօլու նիւսխէսինում Մէրուէլ. Մանուսեան իմզասը իլէ նէշր ու իլան իթմիշ

ելտուղունուզ պէնտուտ, եէտի աճիղանէմուզ պուլունան իքի պին ղուրուշլուզ պէր դրթա աչըզ պօնօսընա մահսուպէն, թարաֆըմտան հապպէի վահիտէ ախզ ելունմամը, օլտուղու հալտէ, մէյսունը մէրդում կէյա քէնտու դավլը խոտրնճա, մէղքիւր պօնօսընա մահսուպ, ճէսթէ ճէսթէ ադճէ թէյտիյէ իթմիշ ելմոսընտան սպահսլէ, միւթէպէր թութուլմասը մուհարրիր օլտուղու, մէճղումը ամիղէմ օլտուղունտան, չու ֆբգրա ֆէվքէլադայէ թաաճճիւպ վէ իսթիրբաղմը մուճիպ օլտուղու չէօյլէ տուրսուն, պէյնէլ ադրան հայիզ օլտուղում նամուս վէ իթիբարը ամիղանէմին չիքէսթինի միւէսսիսի օլտուղունտան, պու մադուլի թարիքը թէզվիրաթէ զահիպ օլան պիր չախսըն թէէտիպի իչին, պա իրատէյի սէնիյէ միւէսսէս օլան նըզամաթէ վէ աուլու հադդանէյէթէ թէվֆիգան, իճապը դանօնիսինին իճրասը դըմնընտա, էկէրչի մէնսուպ օլտուղում Ռուսիա սէֆարէթինէ տէրհալ բրօթէսթօ օլունարադ, խուսուսու մէզպուր Պաղը-զապթիյէտի մէճլիսի թէմսիլչի տէ կէլէճէք չարչէնպիհ կիւնիւ, եանի մահի հալին 16 սընտա բույէթ օլունաճաղը մուսամմէմ պուլունմուշ իսէ, դաղէթանբէրը միւթալէա իսէն զէվամ միւ անրնտա չու թարդնատիսէ պիր վուղուաթը մուհաքէմէսինէ հաղբը պուլունմադըդա, արզու իսէնէլերին մալիւմէրի օլմադ իւզրէ, իշ պու պէնտին տախի դաղէթայի միւհիթէրէմէրինտէ տէրճ օլունմասը միւթէմէնա սրբ։

Ցոր-Ռէն Ցոյքեանոֆ։

— . . . Միւէլլիֆ.

1869 մարտ 30 Իսթանպօլ.

Պիր մասլահաթըմըզ սէպէպլէ չըգան հաֆթա Պալըքէսիրտէ պուլունտում. միւլէթլիք վալիֆէսի ատտ իտէրէք հայլարրմըզդը, Հայկեան ուսումնարան նամ մէքթէպինէ օղրատըմ միւտէրրիսի Նաւասարդեան Յովհաննէս պատուելի էլէ կէօրիշտիքտէն սոնրա, քէնտի բուխատթըյլա առաջին կարգ շակիրտլէրինտէն պիր գաչբնը չաղրըտըմ, վէ օգուտուղլարընը սիւալ իթտիմ իսէ, հայճա լիսանտան մահրում օլտուղլարընտան, միւմայիլէյհ Յովհաննէս Լֆէնտի, էվվէլա աշխարհաբար գավայիտինի թալիմ իթմիշ օլտուղու իչին, հայճա լիսանը թահսիլ իթմիշլէր, նասըլ քի քէնտիմ մէրդում շակիրտան իլէ, էրմէնիճէ սէօյլէշտիմ վէ շիմտի իսէ, դրաբար քերականութիւնու տէվամ իտէրէք լուծմունք վէ թարգմանութիւնա չալըշըյօրլար։ Օսմանլըճա իսէ ինչա վէ Բօպէնսօն թէրճիւմէսինի բէք սէրպէսթ օղույօրլար, եաղ ըսրնը տախի եալընըզ թախթա իւզէրինտէ գաբալատրդլարընը կէօրտիւմ, իմլալարը սրբասընա կիրմիշ օլտուղունտան թահսինէ չայան սրբ։ թուաբանութիւնտա, ամալը արպաաեր (չորս գործութիւնը) պիթիրմիշլէր, կէրէք պունլարընն հէրբինի վէ կէրէք պաշլայանճաղլարը լաղըմը ֆէննէլրի միւմայիլէյհ Նաւասարդեան թալիմ իտէր. պունու պու դատար մուխթասար իտէրէք, կէչէլիմ գըզլար մէքթէպինէ. պունտա օղումադ եաղմադ վէ հէնուզ պաշլանմըշ օլաբադ հայճա լիսան թալիմի էլ հիւնէրլէրի իսէ, դանէվա գրբոշի, օյա վէ թանթէլա վէ ֆբրէնկ կէօմլէք տիքիշլէրի վէ տահա պունլարա տայիր շէյլէր իճրա օլունմասընը կէօրտիւմ. չիւնքի պու մէքթէպին մուալիմլէրի, միւմայիլէյհին մատամվէ հէմշիրիսի օլտուղունտան, քէնտիսինին զայրէթի միսիլու, մէզպուրէլէր տախի տայ ու զայրէթ իթմէքտէ տիրլէր. էկէր միւլէթ էմէքտարլարընին տիրայէթ, սէմէք ու մէնֆաաթլըլարընը թահսին վէ անրն դբտոր օլանլարընը թայիրպ իթմէք պիր նէվի պօրճ իսէ, իշթէ մուսամիւէյհ Յովհաննէս Լֆէնտինին, Պալըքէսիր Էրմէնիեան մէքթէպինի պու ուսուցչանուզ պէնտուտ, եէտի աճիղանէմուզ պուլունան իքի պին ղուրուշլուզ պէր դրթա աչըզ պօնօսընա մահսուպէն, թարաֆըմտան հապպէի վահիտէ ախզ ելունմամը, օլտուղու հալտէ, մէյսունը մէրդում կէյա քէնտու դավլը խոտրնճա, մէղքիւր պօնօսընա մահսուպ, ճէսթէ ճէսթէ ադճէ թէյտիյէ իթմիշ օլմասընտան սպահսլէ, միւթէպէր թութուլմասը մուհարրիր օլտուղու, մէճղումը ամիղէմ օլտուղունտան, չու ֆբգրա ֆէվքէլադայէ թաաճճիւպ վէ իսթիրբաղմը մուճիպ օլտուղու չէօյլէ տուրսուն, պէյնէլ ադրան հայիզ օլտուղում նամուս վէ իթիբարը ամիղանէմին չիքէսթինի միւէսսիսի օլտուղունտան, պու մադուլի թարիքը թէզվիրաթէ զահիպ օլան պիր չախսըն թէէտիպի իչին, պա իրատէյի սէնիյէ միւէսսէս օլան նըզամաթէ վէ աուլու հադդանէյէթէ թէվֆիգան, իճապը դանօնիսինին իճրասը դըմնընտա, էկէրչի մէնսուպ օլտուղում Ռուսիա սէֆարէթինէ տէրհալ բրօթէսթօ օլունարադ, խուսուսու մէզպուր Պաղը-զապթիյէտի մէճլիսի թէմսիլչի կէլէճէք չարչէնպիհ կիւնիւ, եանի մահի հալին 16 սընտա բույէթ օլունաճաղը մուսամմէմ պուլունմուշ իսէ, դաղէթանբէրը միւթալէա իսէն զէվամ միւ անրնտա չու թարդնատիսէ պիր վուղուաթը մուհաքէմէսինէ հաղբը պուլունմադըդա, արզու իսէնէլերին մալիւմէրի օլմադ իւզրէ, իշ պու պէնտին տախի դաղէթայի միւհիթէրէմէրինտէ տէրճ օլունմասը միւթէմէնա սրբ։

Ցոր-Ռէն Ցոյքեանոֆ։

— . . . Միւէլլիֆ.

1869 մարտ 30 Իսթանպօլ.

Պիր մասլահաթըմըզ սէպէպլէ չըգան հաֆթա Պալըքէսիրտէ պուլունտում. միւլէթլիք վալիֆէսի ատտ իտէրէք հայլարրմըզդը, Հայկեան ուսումնարան նամ մէքթէպինէ օղրատըմ միւտէրրիսի Նաւասարդեան Յովհաննէս պատուելի էլէ կէօրիշտիքտէն սոնրա, քէնտի բուխատթըյլա առաջին կարգ շակիրտլէրինտէն պիր գաչբնը չաղրըտըմ, վէ օգուտուղլարընը սիւալ իթտիմ իսէ, հայճա լիսանտան մահրում օլտուղլարընտան, միւմայիլէյհ Յովհաննէս Լֆէնտի, էվվէլա աշխարհաբար գավայիտինի թալիմ իթմիշ օլտուղու իչին, հայճա լիսանը թահսիլ իթմիշլէր, նասըլ քի քէնտիմ մէրդում շակիրտան իլէ, էրմէնիճէ սէօյլէշտիմ վէ շիմտի իսէ, դրաբար քերականութիւնու տէվամ իտէրէք լուծմունք վէ թարգմանութիւնա չալըշըյօրլար։ Օսմանլըճա իսէ ինչա վէ Բօպէնսօն թէրճիւմէսինի բէք սէրպէսթ օղույօրլար, եաղ ըսրնը տախի եալընըզ թախթա իւզէրինտէ գաբալատրդլարընը կէօրտիւմ, իմլալարը սրբասընա կիրմիշ օլտուղունտան թահսինէ չայան սրբ։ թուաբանութիւնտա, ամալը արպաաեր (չորս գործութիւնը) պիթիրմիշլէր, կէրէք պունլարընն հէրբինի վէ կէրէք պաշլայանճաղլարը լաղըմը ֆէննէլրի միւմայիլէյհ Նաւասարդեան թալիմ իտէր. պունու պու դատար մուխթասար իտէրէք, կէչէլիմ գըզլար մէքթէպինէ. պունտա օղումադ եաղմադ վէ հէնուզ պաշլանմըշ օլաբադ հայճա լիսան թալիմի էլ հիւնէրլէրի իսէ, դանէվա գրբոշի, օյա վէ թանթէլա վէ ֆբրէնկ կէօմլէք տիքիշլէրի վէ տահա պունլարա տայիր շէյլէր իճրա օլունմասընը կէօրտիւմ. չիւնքի պու մէքթէպին մուալիմլէրի, միւմայիլէյհին մատամվէ հէմշիրիսի օլտուղունտան, քէնտիսինին զայրէթի միսիլու, մէզպուրէլէր տախի տայ ու զայրէթ իթմէքտէ տիրլէր. էկէր միւլէթ էմէքտարլարընին տիրայէթ, սէմէք ու մէնֆաաթլըլարընը թահսին վէ անրն դբտոր օլանլարընը թայիրպ իթմէք պիր նէվի պօրճ իսէ, իշթէ մուսամիւէյհ Յովհաննէս Լֆէնտինին, Պալըքէսիր Էրմէնիեան մէքթէպինի պու ուսուցչանուզ

րէճէ չէնէլտիպ վէ տահա իլերլէտէճէկենի պիզ զաթ միշահէտէ իտիւպ, վէ տահալիսի աղղընտան իսկ սենա ու խոշնուտիյէթլէր էշիթտիկիմտէն, քէնտիսինտէն ալէնէն միւթէյէքքիր օլմադա արզու իյլէտիմ. միւմայիլէյհ, մէզքիւր մէքթէպէ գատէմ պասալը, իւչ սէնէտէն իքի այ էքսիք իսէտ, իլք սէնէսինին շակիրտլէրի եէթիշկին օլուպ, պիր սէնէ խըզմէթ իտէրէք, չըգտըգլարընտան, մէզքիւր կէօրտիւկիւմ շակիրտան իւհտէսինէ կէչէլի եիկիրմի իքի այ օլուպ, տօղրուսու շու գատար վագըթ զարֆընտա կէօրիւնէն սէմէրէ մէտահէ սէղա տրը. խուսուսիյլէ իքի սենէ տիր, լայըդլը քընութիւնլար վէրտիքլէրինի Վարդանանց կիւնլէրինտէ, աղիմ հանդէսլէր իճրա եթտիքլէրինի, մէլէթ ու մէքթէպին իլիմճէ իլերլէմէսի իչին միւմայիլէյհին, նիչէ մէմուուհ թարիգլէրէ թէչէպպիւս իթտիկինի ու իտէճէկինի. միւմայիլէյհէ կէլինճէյէ գատար, Պաղը–քէսիր Էրմէնիյան մէքթէպինտէ քընութիւն հանդէս, Հայճա լիսան վէ ուլում ու ֆիւնունու սայիրէնին ասլա կէօրիւլմէմիշ օլտուղունու, քէզա շիմտիլիք շու գատար սէմէրէ կէօրիւլիւպ իլերուտէ տահա ալէա տէրէճէտէ, պայիսի իֆթիխար օլաճաղընա ասլա շիւբհէ գալմամըշ օլտուղունու, կէօրիւշտիկիւմ միւթէպէբանտան պիթթաֆսիլ խթիմա իթտիկիմտէն, քէնտի թարաֆլարընտան տախի, թէչէքքիւր իթմէկէ մէճպուր օլտում. շու արատա միլլէթտէ կէօրտիւկիւմ արզու հագգընտա տախի սիւքիւթ իտէմէմ. չիւնքի իպրաղ էյլէտիքլէրի դայրէթ ու հալէս, մէտհ ու թէչէքքիւրէ շայան տրը. ալէլ խուսուս քիյասէթլու Տէր Ադամ էֆէնտի հաղրէթլէրինէ, տէվլէթ ու միլլէթ հագգընտա իպրաղ էյլէտիկի սատագաթ ու ֆէտաքէարլըգլարընը կէօրէն, պիլէն վէ իշիտէն զաթլար աղղընտան տայիմա տուա ու սենալար օգունմադտա օլուպ, մէքթէպ իւզէրինէ իսկ, միւխթէլիֆ մէճլիս (խառն ժողովք) պիլ իթթիֆագ հոդաբաբճուլար թայէին իտիւպ, բէք գիեատէ դայրէթ աշդ ու մուհապպէթ կէօսթէրտիքտէն մաատա, միւտէրրիսլէրինի տախի նիչէ սէխավէթ ու միւրիւվվէթլէր իլէ թէչվիգ էյլէմէսի, նէ տէրէճէ թէչէքքիւր ու մէմնունիյէթէ շայէսթէ օլտուղունու հէրքէսին տիրայէթերինէ պըրագրըմ, զիրա կէրէք մէքթէպէ վէ կէրէք միլլէթէ միւմայիլէյհ Տէր Ադամ էֆէնտի հաղրէթլէրի, պէօյիւք պիր խայրխահ օլմուշ տուր. պունլարը կէօրէրէք, Պանտըրմա հայլարըմզա ըլճա իտէրիմ քի, պապի Պաղը–քէսիրին, նըսրֆ հավվէսի գատարտա քէնտիլէրի բէյտա իտիւպ, մէքթէպ իլերլէթմէկէ արզու իթտիլիր, զիրա օրատա Պաղը–քէսիրին պիր պուշուղու գատար Հայ պուլունուպ, Ասիթանէյէ իսկ Պաղը–քէսիրտէն բէք չօք եադրն օլտուղու հալտէ, հայրֆ քի Պաղը–քէսիրտէն բէք չօղ կէրի գալմըշ տըրլար, եա . . . միւէլլիֆ, Պաղը–քէսիր հադգընտա թէչէքքիւր վէ Պանտրմա հադգընտա թէչէսիւֆնամէյի աճիղանէմէ ղազէթայը միւթէպէրինեղտէ պիր մահալ քէրէմ պույուրմանընը նէյաղ իտէրիմ էֆէնտիմ.

Թոպչեան Նահապետեան.

ԻԼԱՆԱԹ

ԴԱՂՏՆԻՔ ՓԱՐԻԶՈՒ

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐ

ԹԱՐԳՄԱՆԻՉ Պ. Մ. ՄԱՄՈՒՐԵԱՆ

Էօժէն Սիւի այս երեւելի վիպասանութիւնը ութ հատորէ պիտի բաղկանայ եւ հեռազհետ հատոր առ հատոր պիտի հրատարակուի, արդէն առաջին եւ երկրորդ հատորներն ի լոյս ընծայեցան եւ Հայ դրավաճառաց քով ծախու դրուած են.

Բաժանորդագրութիւն կանխիկ վճարելի 90
Միզէրապլի բաժանորդաց համար 80
Իւրաքանչիւր հատորը 15

Բաժանորդագրութեան տեղերն են միայն Իզմիր Տէտէեանց դրատունը եւ Յարգոյ Պ. Գրիգոր Զիլինկիրեանին դրատունը. Կ. Պոլիս Տէտէեանց վաճառատունը, Գումրու խան, թիւ 11. եւ Մասիս լրագրոյ խմբագրին դրատունը.

Այն վիպասանութեան բաժանորդ եղողը եթէ Միզէրապլի ալ բաժանորդ ըլլալ ուզէ, 125 ղրշ. պիտի վճարէ փոխանակ 150ի.

ՏՕՆ ՔԻՇԵՕԴ

ՆԱՄ ԱՃԱՅԻՊ ՁԱԹԸՆ ՀԻՊԵԱՑԷՍԻ

Մասալ քիթապլարը միւթալասընա մէրազը օլան հէր զաթ ինտինտէ միւթէպէր թուլթուլան, վէ կէօնակէօն թէպէ վէ կէրէք միլլէթէ միւմայիլէյհ Տէր Ադամ էֆէնտի հաղրէթլէրի, պէօյիւք պիր խայրխահ օլմուշ տուր. պունլարը կէօրէրէք, Պանտըրմա հայլարըմզա ըլճա իտէրիմ քի, պապի Պաղը–քէսիրին, նըսրֆ հավվէսի գատարտա քէնտիլէրի բէյտա իտիւպ, մէքթէպ իլերլէթմէկէ արզու իթտիլիր, զիրա օրատա Պաղը–քէսիրին պիր պուշուղու գատար Հայ պուլունուպ, Ասիթանէյէ իսկ Պաղը–քէսիրտէն բէք չօք եադրն օլտուղու հալտէ, հայրֆ քի Պաղը–քէսիրտէն բէք չօղ կէրի գալմըշ տըրլար, եա . . . միւէլլիֆ, Պաղը–քէսիր հադգընտա թէչէքքիւր վէ Պանտրմա հադգընտա թէչէսիւֆնամէյի աճիղանէմէ ղազէթայը միւթէպէրինեղտէ պիր մահալ քէրէմ պույուրմանընը նէյաղ իտէրիմ էֆէնտիմ.

Թոպչեան Նահապետեան.

ԻՐԱՏԻՍԱԽՈՀ

ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆ ԿԱԹՈՂԻԿԷ ԵՒ ԷՋՄԻԱԾՆԱԿԱՆ ԴԱՒԱՆՈՒԹԵԱՆՑ ՄԱԿԱԳԻՐԵԱԼ ԳՐԳՈՒՆ ՎԻԱՑ ՔՆՆՈՒԹԻՒՆ

ՀԱՏՈՐ Բ.

Ի տպարանի Յ. Տէրոյենց

Կը ծախուի ի դին 8 ղուրուշ, եւ կը դանուի ամէն Հայ դրավաճառաց քով եւ Մահմուտ բաշա Մանուկ աղային 120 թիւ խանութը.

ՆՕԹՐ-ՏԱՄ-ՏԸ-ՓԱՐԻ

Ա.ոս Տիեզերահռչակ վեպին Հայերէն թարգմանութեան, 6 թերթը լոյս ընծայուած է.

Ադրէսս՝ պէտք ֆ-ադրէսը.

Թօրխանէ իսկէլէսինտէ Ն. 18 մաղազատա տէօքմէ վէ կէրէք տէօյմէ տէմիրտէն հէր նէվի մաքինա, թուլումպա, դազան, մաթպագ օճաղլարը վէ սայիրէ, դայէթ ալէտ վէ էհվէն ֆիեաթ իլէ իմալ իտէճէկինտէն, թալիպլի օլանլարը մահէլլի մէզպուրէ եանի Թօրհանէլիեան միւսիւ Միքայէլ ֆապրիդասընա միւրաճաաթ էյլէմէլէրի.

Իշ–իլինին ալէա սընանմըշ իրէք թօխումունտան ան օգդա դատար սաթլըդ օլուպ, թալիպ օլան զաթ, Խթանպօլ Վալիտէ խանընտա 54 նիւմէրօլու օտատա Խթիթեարեան Ստեփան աղաեա միւրաճաաթ իթմէլէրի իլան օլունուր.

ՖՕԹՕԿՐԱՖ

Մահմուտ բաշա պաչընտա Պէզճիլը–խան սօղաղընտա Ն. 6 ֆօթօկրաֆխանէտէ Ամերիգա ուսթատլարընտան Կարապետ աղա Պաղտասարեան, հէր եէրտէն էհվէն ֆիեաթ իլէ ֆօթօկրաֆլար չըգարմագտա օլտուղունու իլան իտէր, եանի,

Պիր տուզինա	Ֆէյ 32	ղրշ.
Եարըմ տուզինա	» 20	»
Զէրեէք »	» 15	»

Պիւյիւք գըթալար, թանէսի, 20, 30 50 ղուրուշ.

Փարիս Թրպպիյէ մէքթէպինէն չըդմըշ օլուպ, վէ տօղթօրլուգ տիրլօմասընը հայիգ օլան, վէ խայլի միւտէթ Փարիս խասթախանէլէրինտէ էքսթէրնալըգ իթմիշ պուլունան տօգթօր Պետրոս Լօրէնեան էֆէնտի, պու տէֆա Տէր–սէտէթէ կէլմիշ օլտուղունտան, Խթանպօլտա Մուսալլա ճիվարընտա Թիւլպէնտճի–պաղալըն սօղաղընտա 17 Ն. իլէ միւրագդամ քէնտի խանէսինտէ չարշէմպէհ կիւնլէրի սաաթ 4էն 8է գատար խայրաթ օլարաղ խասթալարա պաղաճաղը, վէ քէնտիսինի խասէթէն կէօրմէք իսթէյէնլէր իչին, հէր հաֆթա չարշէմպէհ վէ ճիւմա իրթէսի կիւնլէրի, սաաթ եէտիտէն օն սիրէ գատար քէնտի խանէսինտէ կէօրէպիլէճէքլէրի, վէ միւսթաղիլ քէնտի խանէլէրինէ իսթէյէնլէրէ տախի կիտէճէյի իլան օլունուր.

Պունտան ագտէմ Ասիթանէ ահալիսինին պունա էմալ նիչէ իրանլէր կէօրմիւշ օլտուգլարընտան իհթիմալ տրը իշ պու իլանըմզը տախի անլէրէ էմալ թուրթուլարագ ահալի նէզտինտէ գապուլ պուլմայաճագ տրը. ֆագաթ պիզլէր իլէ մինասիպէթի օլաճագ զաթլար, հէր հալտէ սէնաաթըմիզէն ֆարդընը կէօրէրէք մէմնուն օլաճագլարընտան, իշթէ պու տէֆա Խթանպօլտա Պահճէ–Գարուսունտա վագը 7 նիւմէրօլու էճզա թիւճճարը Մ. Վիչէնին մաղազասը իւզէրինտէ տիշճիլիք սէնաաթրնին իճրասընա պէտ իյլէտիկիմիզի բազպէթլու միւշթէրիլէրիմիզէ խասսէթէն իլան իտէրիզ.

Ալթունտան, կիւմիւշտէն, գաթչուգատան միւճէտտէտէն թէքմիլ չէնէ, թէք տիշ, չիբիւք տիշլէրի թէմիզլէյիպ տօլտուրմագ, ադրընան տիշլէրին ադրըսընը քէսմէք, քիրլի տիշլէրի թէմիզլէմէք իւզրէ մահալի մէզպուրտա պուլունմադտայը.

Սահիպ իսկա ճիւմա կիւնլէրի ֆուգարալարա խայրաթ պագաճաղ տրը. չէքիլէն տիշլէրի չէքճէճէք վէ չէքիլմէսի իգթիզա օլմահան տիշլէրէ տախի իլաճ գօճաճաղ տրը.

Կ. ՍՏԵՓԱՆՆԵԱՆ

Էվրօպա թէվլէթլէրինէ հեռֆֆեսի բէնդէ ալնէրլէրինէ պէօյէ+ մէրթեղ թէբօղէնոսս.

Պաշլըճա իսթիգրազ պիլէթլէրի աթիտէքի Լիսթատա պէհան օլունմուշ տուր.

Սահիպ իսկա, խթէքլի ոլանլարա սայիրլէրտէն զայէթ էհվէն ֆիեաթլէ սաթաճաղընը պիլտիրիր.

Տէվլէթլէրին իսմի.	Խթ. իլք թարիխի.	Խթիդրազրն պիթէճէյի սէնէ.	Ֆայիզի 0/0 տէ.	Նագրնտա չէքիլէճէք թարիխլէրի.	Էն չօղ դաղանաճաղը.
Բուսիանընը	1864	1924	5	1 Յուլիս	200,000 բուպլի
»	1866	1926	5	1 Սէպտ.	200,000 »
Ավսթրիանընը	1858	1924	–	1 Ապրիլ	250,000 ֆիորին
»	1860	1917	5	1 Յուլիս	300,000 »
»	1864	1918	–	1 Ապրիլ	250,000 »
Բալճընը	1856	1911	–	15 Սեպտ.	40,000 »
Գլարիսին	1856	1913	–	30 Յուլիս	12,000 »
Սանժէնուանընը	1856	1904	–	1 Փետրվար	50,000 »
Թրիէսթ չէհրին	1861	1905	4	1 Փետրվար	15,000 »
Վէնտիքրէսթին	1847	1893	3	1 Դեկտեմ.	20,000 »
Ֆրանսանընը Լիլ չէհրի	1863	1892	–	1 Օգոստոս	
Պորտօ չէհրի	1863	1899	3	1 Յուլիս	
Ռուսպէ չէհրի	1861	1945	–	1 Օգոստոս	
Պէլճիգանընը Պրիւսէլ չէհրի	1868	1934	3	15 Մայիս	
Զվիչէրիանընը Ֆրիպուրկ չէհրի	1861	1914	–	15 Յունիս	
Իթալեանընը Նաբօլի չէհրի	1861	1921	5	1 Ապրիլ	
Իթալեանընը Միլան չէհրի	1866	1921	–	15 Դեկտ.	
Իթալեանընը Ֆլորանս չէհրի	1868	1914	4	1 Մայիս	

Մ. Ճանէթօ թարաֆընտան սաթըլան պիլէթլէրին իւզէրինտէ քէնտիսինին պէյղա մէօհիւրիւ պուլունաճադ տրը.

Զիեատէ մալիմաթ ալմադ իսթէյէնլէրին Գալաթատա Գօմիսիօն խանը իթթիսալինտէ սարրաֆ Մ. Ճանէթօնուն 16 նիւմէրօ իլէ մուրագդամ մաղազասընա միւրաճաաթ էյլէմէլէրի.

Մ. ՃԱՆԷԹՕ

ՏՕԳԹՕՐ ԲԵԼԵԶ

Ամէլիյաթը ճէրրահիյէ իճրա իթմէքսիզին, աղրընան տիշլէրին վէճալարընը (աղրը) տէֆ ու իզալէ իթմէք, վէ տիշլէրի չըգմըշ օլանլարընը տիշլէրինին երէրինէ զահմէթսիզճէ թապլի վալ օլլուանմուշ կիպի, զաեէթ տիգգաթ օլունսա պիլէ անլաշըլմամագ իւզրէ, տիշ գէյմագ վէ տաթիլի ֆէյտտ վէ չէնէտէքի եմրազ վէ գուրուհ վէ թէզելլիլի տէնտանա թէտավի իթմէք, վէ տիշլէրի թագիրաթընտան, եանի եէրլէրինտէ գէյնայըզ, պիր թարաֆա տէվրիլտիքլէրի հալտէ եէրլէրինէ գէյմագ, վէ տաթիլի ֆէյտի թէմիզլէմէքտէ, վէ բասլանմըշ վէ սիեահլանմըշ օլան տիշլէրին բաս վէ քիրլէրինի չըգարըպ, ճէվհէրի գաթիսինի թէճտիտ իթմէքտէ, վէ աղզըն ֆէնա գօգուլարընը իսլահ իթմէքտէ վէ աթըն վէ լաթիքտէն զայէթլէ լաթիֆ վէ բանա վէ սալապէթլի վէ խաֆիֆ եէմէք եէնտիկի վագըթտա պիր զարար ու զիեան վերմէզ ալէա եէրլի վէ չըգար գօնուր տիշլէր եաբմագտա օլան ֆիրսլի թապիպ տիշճի Մ. Բէլեզ, Պէյ–օղլունտա Կալվանի սոգաղընտա 2 նիւմէրօտա քեանի իթմէքտէ վէ ալաֆրանկա սաաթ 6 տան 4է գատար կէլէն վէ կիտէնլէրէ ամէլիյաթը մէզքիւրէյի իճրա էյլէմէքտէ օլուպ քէնտիսինի կէօրմէք վէ կէթրթմէք միւրատ իտէնլէր օլուր իսկ, օրատան տիւալ իթմէլէրի. 35

Քիւթթահը սարը գուլանտրդլարը լիսան իւզէրէ հէր տիւրլիւ մէսահէ տայիր արզուհալլար վէ միւզաքէրէլէր վէ թաշրա մէքեաթիպի բիւշտիյէ խօճալարընա վէ ասքէրիյէ վէ ուսուրու միլքիյէ մէմուրլարընա վէ քօսթա միւտիրլէրինէ վէ թիճարէթէ միւթեատիր պիր չօգ արզուհալլար վէ ճիրօ վէ սէքէսթրօ վէ ըրօթէսթօ վէ մուգավէլէ վէ ատի սէնէտլեր վէ թէզքէրէ; վէ մահէլլէ իլմ ու խաղերլէրի վէ սայիր հէր տիւրլիւ մաբուզաթ վէ մուհարբէրաթ, հասընա սէֆինէի Նուհ կիպի տէօրթ եիւզ դատար միւսվէբտէի շամիլ վէ աթբրընտա մէվզրինտէ գուլանըլմագ իւզրէ, թէրաքիպ լաթիֆէ վէ էտեպիաթէ տայիր արազի, ֆաբսի վէ թիւրքի պէյիթլէր վէ թիւրքճէ մանէալէրի տախի ալթընա եազրլարագ սայէի մուվաֆֆագիյէթվայէի ճէնազը միւլիքանէտ պու քէրրէ թապ օլունան նիւզլէթ իւլ մունշաաթ նամ ինշ, սահաֆ չարշըսընտա գավաֆլար սօղաղընտա ինշաի մէզքիւրիւն միւէլլէֆի Լէթաթ Լիֆաթ էֆէնտիին 16 նիւմէրօլու տիւք քեանընտա, վէ Սուլթան Պաեազ իտտե քեաղրտճը խօճա բաշալը հաճի Մուսթաֆա աղանն, վէ Մահմուտ բաշատա բուլ վէ վարագայի սահիհէ սաթըլան տիւք քեանլարտա օն եէտիշէր ղուրուշա սաթըլմադտա տրը.

ՍԱՀԻՊ ՂԱԶԷԹԱ
ԿԱՐԱՊԵՏ Յ. ՓԱՆՈՍԵԱՆ

ԼԷՎԱՆԹ ՀԷՐԱԼՏՐՆ ԹԱՊԻՍԱՆԷՍԻՆՏԷ
ՊԷՏ ՕՂԼՈՒՆՏԱ ՏՕՂՐՈՒ ԵՕԼՏԱ, ՖՕԹՕԿՐԱՖ ԱՂՏՈՒԼԼՈՎ ԳԻՐԱՏԷՐԼԷՐ ԳԱՐՇԸՍԸՆՏԱ
ՆԻՄՏԼՐՈ 467.